

ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՆԻ ՔԱՂԱՔԻՆ

ՈՐ Է

ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՅ ԹԱԴԱԿՈՐՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱԲԱՂԱՔԸ.

Ինչպէս որ ամենայն ճշմարիտ ազգասիրաց ցանկալի է իւրեանց հայրենեաց վերայ նորանոր տեղեկութիւններ առնուլ, նոյնպէս եւ մեր հայրենասէր եղբարց փափաքելի եղած են միշտ այն ամենայն գրուածքներն որ կվերաբերին մեր նախնեաց ձեռքովը շինուած մեծագործ ու բազմամարդ քաղաքներուն, եւ այժմ՝ թէպէտ ըստ մեծի մասին աւերակ, բայց յիշատակաց արժանին երկիրներուն վերայ:

Յիշատակաց արժանին երկիր կասեմք իրաւամբ մեր պահծալի Հայաստան աշխարհին. վասն զի որ Հայու սիրաը մազնիսական զօրութենէն աւելի սասափիկ փափաքանօք չըձգուիր դէպի այն նուիրական երկիրը յորում կերեւի ամպաբերձ Մասիսը, այն մարդկութեան երկրորդ խանձարուրքը, ուստի ուժ անձինք իջանելով՝ բոլոր երկիրս բազմամարդ ըրին: — Ո՞ր Հայու սրաէն արտասուաց ազրիւրներ չեն բղխեր արդեօք, երբ միտքը բերէ Հայաստանի հոյակապ քաղաքներուն աւերակները, նորա անմատոյց լեռնագագագաթ բերդերը, նորա հաստակառոյց կամարակապ կամուրջները, սանդխաւոր ջրհորները, գետնափոր ջրանցքները, անհամար եկեղեցիները, վանքերն ու մատուռները:

Սյս մեր ցանկալի աշխարհին սրբազնագոյն քաղաքներէն մէկն է ԱՆԻ, Բագրատունեաց թագաւորութեան մայրաքաղաքը, — Հայաստանի ամէն աւերակներէն սիրելին ու տիրալին, — որ հինգ հարիւր տարիէն աւելի է իւր կիսակործան աշտարակներովն ու արձանագրութեամբքը վկայ մնացած է Հայոց հզօր թագաւորութեանն ու գեղարուեստ ճարտարութեանը. եւ ահա սորա մանրամասն ստորագրութիւնը կտեսնեմք ստորեւ:

Հայաստանի կողմերը քառասուն տարիէիվեր եւրոպացիք նորանոր ճանապարհորդութիւններ անելով՝ կղարմանան նորա նախնի անուններովը հնացած ու մնացած քաղաքներուն ու գիւղերուն վերայ, նորա երկնածեմ լեռներուն, բիւրեղանման ժայռերուն, եղեմական քառավտակ գետերուն, քաղցր եւ աղի ծովանման լճերուն, անթիւ առուակներուն, ականակիտ աղբիւրներուն, ջերմ եւ

ցուրտ հանքային ջրերուն, մեծաշառաչքարավէժ հոսանքներուն, հրահալէլեաց հանքերուն, գեղեցիկ հովիաներուն, ամենաբոյս գաշտերուն, պտղաւէտ անդաստաններուն ու այգիներուն, եւ անուշահոտ ծաղիկներուն վերայ:

Հայաստանի 190 գաւառներէն մէկն էր ծիրակ գաւառը, զոր Քրիստոսի 521 թուականին մեր Տրդատ թագաւորը Կամսար անունով իշխանին տուաւ (¹):

Երբոր Արշակունեաց հզօր թագաւորութիւնը Քրիստոսի 428 թուականին վերջացաւ, Հայաստանը աշնան տերեւաթափ ծառակի պէս կողոպտուեցաւ իւր նախնի փառքէն ու հարստութենէն. եւ երբ թշնամեաց բանութենէն վերջին յուսահասութեան հասաւ, Աշու եւ Շապուհ իշխանազուն եղբայրները, որ Սմբատ Բագրատունի անունով մեծիշխանին որդիքն էին, թէ իւրեանց ազգասիրութենէն գրգեալ եւ թէ անիրաւ բըռնաւորաց անդթութիւններէն ստիպեալ, բոլոր Հայերը ոտքի հանելով՝ քաջութեամբ պատերազմեցան ու յաղթեցին իւրեանց աշխարհի կեղեքիչ բոնաւորներուն:

Սմբատայ որդիքը այն միաբանական յաղթութենէն յետոյ, տեղւոյն յարմարութեանը նայելով՝ Շիրակ գաւառը Կամսարական իշխաններէն գնեցին, եւ Աշու՝ որ եւ Մասկեր կասուէր, Շիրակայ մէջ եղած Անի բերդը առաջինէն աւելի մեծ ու ամուր շինելով՝ իւր ընտանիքը Քրիստոսի 785 թուականին այն տեղը բնակեցոյց, որով եւ Անի բերդը մայրաջանաց ասուեցաւ:

Այսուհետեւ Անին՝ նախ իւր արթուն կառավարչին հեռատեսութեամբը (²), եւ երկ-

(¹) Խարենացի, Գիրք Բ, Գլուխ Դ:

(²) Այս Աշուտին զովասանքը այսպիսի խօսքերով կուտայ Յավիանեւ Կարուակիոսը՝ որ ականատև էր անձամբ նորա մարմնոյն կատարելութեանն ու խելացի կառավարութեանը. „Ի տիս նասեալ միջակութեան՝ քաջանասակ, „էր նա, և անձնեալ և բիկնաւու և զուարքերեւ և, „մրայօն. նկարէն իմն և նիշ արեան յաշ ունեով, որ, „աղէ զակինը կարմիր ի մէջ մարգարտի ծագեալ. և, „մայեցացեալ գեղեցկութեանն ալիօք. մեծիմաս և քաղ, „ցրաբոն. և, առ կիրակուրս խրախնանց զգաստ. ոչ, „խանդացեալ նորա ընդ լաւագոյնսն, և ոչ արհամար-

բորդ՝ միաբան իշխանաց հոգաբարձութեամբը, — որ մեծագործ պալատներ, փառաւոր եկեղեցիներ, հյոյակապ վանքեր եւ ուրիշ շատ երեւելի շէնքեր ու վաճառանոցներ շինեցին, — այսպէս հետ զետէ ծաղկեցաւ որ Աշոտ Գ-ին օրերը Ասիոյ բարգաւաճ ու անուանի քաղաքներէն մէկն եղաւ, ինչպէս որ կապատմէ Շնորհալին եղեսիոյ ողբին մէջ:

Բագրատունեաց թագաւորութիւնը տասն եւ վեց թագաւորներ ունեցաւ, եւ Քրիստոսի 836 թուականէն մինչեւ վերջին Գագիկ թագաւորի օրերը, այսինքն մինչեւ 1080 թ. երկարեց, որ է ընդ ամենայն 224 տարի: Այն թագաւորաց մանրամասն պատմութիւնը մեր նպատակէն դուրս լինելով՝ սկսիմք միայն Բագրատունեաց մայրաքաղաքին սուրագրութիւնը, որ ինչպէս կյուսամիք՝ թէ իւր սրբազն մնացորդաց յիշատակութիւններովը եւ թէ հին եւ նոր պատմչաց կամ ճանապարհորդաց (⁽¹⁾) սասրագրութիւններովը հետաքրքրական եւ միանգամայն ախորժելի լինի հայրենասէր ազգայնոց:

Բագրատունեաց մայրաքաղաքը՝ Հայկացանց թագաւորութեան ժամանակներէն անուանի Շիրակ գաւառին հիւսիսային կողմը շինուած է, եւ քանի մդոնի չափ կամ երկու երեք ժամուան ճանապարհաւ հեռի է կար:

, հեալ զնուաստագոյնսն, այլ հասարակաց ի վերայ տա-, , բածէր զգեստ խնամոց իւրց, եւ լծակօք իմն կշռէր , , նախ զիր, եւ ազա զամենեցուն կենցաղս. միանզամայն , , իսկ ասել, երկ որ ինչ ի մարդկութան է պիտանի՝ ոչ- , , ինչ կասեցուներ . . . Գրեք ամենեցուն քան զնա նա- , , խազունիցն ճանաչիր. քան զի ընկալել զմեծարանս՝ ի , , բաց արնամարներ զանարգանս, եւ միջա ի հրանանս , , բարոյ կրթութեան զինքն քարմէր, եւ բարի ազդումն , , իւրոյ ոգույն տայր. ընդ ամենեսեան կալեալ սերտ սէր , , ոչ ի հակառակութիւնն ինչ կամ ի կուրս ընդ բշամին , , մաքառեալ, քան թէ բարեզգեաց բանիք եւ բարի օճա- , , նաւ զնուաս ածել յուղուրիւն եւ ի կամս իւր. իսկ ըզ- , , պաճարանս սնոտի շանուց վնաս իւր քարկեալ, եւ ա- , , ռասուածեռն առ ամենեսեան զտեալ՝ լինքն զբազմաց միտո , , յանգուցաներ սիրալիք սրտիւ. որպէս զի յայս սակի ա- , , մենեքեան իսկ նմա համեալ հաւանեալ էին “:

(¹⁾ Այս համառօտ երկասիրութիւնը զբելու ժամանակ՝ ընտրեցինք նախ՝ իրեն ստոյզ աղբիւր՝ ազգային պատմիչները, այսինքն Ցովիանենու Կարուղիկոսի, Վարդանայ, Սուեցիանոսի Աստղկայ, Արփատակիսի և աստիվերտցւոյ եւ Կիրակոսի Գահճակեցւոյ բոլած ստորագրութիւնները. եւ ապա իրեն ապացոյց նոցա ասուրեանը, կամ իրեն արդի ստորագրութիւն նոյն Անոյ, մեր աչաց առաջենք ունեցանք Քէր-Փորրի, Մուրավիօվի, Արբորի եւ ուրիշ երրուացի ճանապարհորդաց հին եւ նոր ստորագրութիւնները, որպէս զի մինչեւ ցայժմ կտոր կտոր գրուած ազգային եւ օտար տեղեկութիւնները՝ աւելի յատակ ոնով եւ ձիշդ տեղեկութիւններով ու նորանոր կարծիքներով ընծայեմք մեր հայրենակարօն եղբարց:

Քաղաքէն, եւ հին Ախուրեան կամ այժմու Ար վաչայ ըսուած գետին աջ կողմը կընկնի: Բուն քաղաքին գիրքը կամ նախագիծը արեւմըտքէն հարկայնութիւն ունի, եւ նորա կիսովը լայնութիւն: Նորա արեւելեան կողմը կտեսնուին մեծամեծ քարաժայուեր՝ ձորի նման խոր ձեւացած. հարաւին կողմը Խորանորդ, յորմէ զարհութելի շառաչմունքներով կանցնի Ախուրեան գետը. արեւմտեան կողմը այն երեմն մշակուած տեղերը, որ Չոր Ծաղկոցաց կամ Ծաղկոցանոր կասուի. եւ հիւսիսային կողմը տափարակ գաշտագետին մի, յորում հըզզօր պարիսպներով պատած ու ամրացած է Անի քաղաքին հիւսիսային կողմի եռանկիւնը:

Այն եւրոպացի ճանապարհորդները, որ քսանեւհինդ տարիէ իվեր մեր հայրենիքը կերթան քննելու, ընդհանրապէս Անի քաղաքին աւերակներուն համար կասեն թէ Կովկասեան լերանց ետեւը գտնուող ուրիշ հին քաղաքներուն շինուածոցը պէս՝ ժամանակին մանգաղովը գեռ բոլորովին չեն հընձուած, եւ մնացորդներուն վերայ հետագայ տեղեկութիւնները կուտան, որ հին պատմութիւններէն եւս կհաստատուի:

«Երբոր հիւսիսային կողմէն կմօտենայի և Անի քաղաքին կիսակործան պարիսպներուն, և կամէ Ռոբէրտ Քէր-Փորթի անդղիացի ճանապարհորդը, ամենէն առաջ երեք գուռը «տեսայ, որոց մէջտեղինին վերայ ընձառիւծ «կամ առիւծ մի քանդակուած էր, եւ նորա «մերձակայ աշտարակներուն վերայ մեծ մեծ «խաչեր կային ճարտար կերպով փորագը-«բուած»:—Այս անդղիացի ճանապարհորդին տեսած պարիսպը՝ անշուշտ Աշոտ Գ-ի որդւոյն Միքայ Տիեզերակալի թագաւորութեան ժամանակին շինուածն է՝ 980 թուականին: Պատմութիւնը կաւանդէ թէ Աշոտ Գ-ի որդին Մմբատ Բ, իւր հօրը արած բարեկարգութեանցը հետեւելով՝ իրեն մեծագործ յիշատակ մի թողելու համար, թագաւորութեանը երկորդ տարին, այսինքն 979 թուականին, հօրը շինած պարսպէն գուրս կրկին պարիսպ մի շինեց՝ լայն, բարձր ու ընդարձակ, որ քաղաքին հիւսիսային-արեւելեան անկիւնէն՝ այսինքն Ախուրեան գետէն սկսելով՝ մինչեւ Ծաղկոցանորը կհամնէր, ուր եւ կերեւի մինչեւ ցայսօր: Այս պարիսպը ներքնապարսպէն 150 ուղղ հեռաւորութիւն ունի: Աշտարակներուն շատը բոլորածեւ շինուածեն, մնացեաները քառակուսի եւ բաղմանը ընծայեմք մեր հայրենակարօն եղբարց:

կիւն, միայարկ, կրկնայարկ կամ եռայարկ, եւ բաղմատեսակ արձանագրութեամբք զարդարուած, եւ շինութիւնը 8 տարուան մէջ աւարտուել է. Սմբատ Բ, այս պարիսապը շինուելէն յետոյ Ալաղանի սեպացեալ ափունքներէն մինչեւ Արմաչայի եղերքին ուղիղ դէպ իվեր ելած ժայռերը՝ խոր ու լայն խրամ մի փորել տուաւ որ պատեց քարաշէն ու ազիւսագործ պատերով, ու քաղաքին տիկար մասն եւս անմատչելի արաւ. «Դեռ այն խրամին հետքը կերեւի» կասէ Պ. Մուրավեօվ:

Ներքնապարիսապը, ինչպէս ասացինք, Սըմբատայ հօրը, այսինքն Աբաս թագաւորին որդւոյն՝ Աշոտ Գ-ին շինածն է, որ ամրացուցելէր մեծագործ աշտարակներով ու զարմանաշէն բուրգերով, ինչպէս նաեւ իւրաքանչիւր բուրգերը զարգարելէր հոյակապեկեղեցիներով, ըստ ասելոյն Վարդանայ. «Ըղփոքը պարիսպ քաղաքին Անոյ շինեաց (Աշոտ), եւ զամենայն բրդունսն եկեղեցիս յօրինեաց»: Եւ սակայն Սմբատայ պարիսապը իւր ընդարձակութենէն զատ՝ մեծ տարբերութիւն ունեցել է հին պարսպէն, այսինքն Աշոտ Գ-ին շինածն է, թէ իւր մեծութեամբն ու մահարձաններովը, եւ թէ բարձրագագաթ բուրգերովն ու ամրաշէն գոներովը, ինչպէս կասէ Ասողիկ. «Պարսպափակ առնէ (Սմբատ) զպարիսապն Անոյ, յԱխուրեան գետոյ մինչեւ ցԶորն Շաղկոցաց՝ կրով եւ վիմով մասնուցեալ, մահարձանօք եւ աշտարակօք բրրոգացն բարձրաբերձ պարսպեալ, բացագոյն քան զհին պարիսապն յընդարձակութիւն.քառարին, եւ մայրագերան դրամբք երկաթաւ գամ՝ հաստաշեղոյս՝ բեւեռապինդ ամրացուցեալ»: Խակ Պ. Հանիքովը, որ 1848-ին յԱնի ճանապարհորդեց, այն պարսպին վերայ մասնաւոր բան չգրեր, եւ միայն գրանը համար այսպէս կասէ. «Անոյ դրսի պարսպին վերայ նշանաւոր բան չկայ, իսկ երկրորդ պարսպին գուռը գեղեցիկ է ու հայերէն երկայն արձանագրութեամբք զարդարուած»: Թէր-Փորթիր եւ Պարտն Հանիքովի խօսքերուն նայելով, կերեւի թէ Սմբատ Բ-ին շինած դրսի պարսպին դրան շքեղութիւնն եւս ժամանակին հետ անհետացել է:

«Քաղաք մտնելուգ պէս — կասէ նոյն անգլիացի ճանապարհորդը — տիսուր տեսաւ բան մի կտեմնես առաջեւգ՝ խոշոր քարերով սիւներու գլուխներով, եւ եկեղեցեաց բազմաքանգակ շքեղութեան ուրիշ մնացորդաց աւերակներով լցուած. բայց փոքր մի յա-

«ուաջ գնացածիդ պէս՝ քանի մի եկեղեցիներ «եւս կպատահին որ գեռ անխախա կեցած են, «եւ նոցա աւերակ ասելը գրեթէ անվայել է»: — Այն եկեղեցիներուն վերայ ուրիշ ճանապարհորդները կպատմեն թէ դարուս ոկիզբենը քառամի չափ միայն մնացած են եղել, եւ այժմ ննոցանէ հազիւ թէ տասնեւհինգ հատ կտեմնուին, յորոց մէկն ու առաջինն է քաղաքին արեւելեան-հարաւային կրղմը շինուած մեծ ու շքեղ Կարուղիկ Մայր եկեղեցին, զոր եւ Պ. Մուրավեօվի իւր «Ճանապարհորդութիւն իվաստան եւ իշայաստան» վերնագրով գրքին մէջ կտորագորէ տեսլով. * Անի քաղաքին գիմացը բլրի մի վերայ հասատուած Խաղախաց բնակելու տեղէն⁽¹⁾, «Բագրատունիաց հին մայրաքաղաքը իւր բոլոր տեսարանիաց գեղեցկութեամբը երեւեցաւ մեր աչաց առաջեւը: Կարելի չէ հաւատալ թէ Անին յիրաւի անմարդ՝ անբնակի է. վասն զի կարծես թէ քաղաքին մէջ տեղի հոյակապ Մայր եկեղեցին՝ որ ուրիշ շէնքերէն շատ բարձր է, դռները պիտի բանայ որ խուռն բազմութիւնը ներս մտնէ»:

Այս հոյակապ ու ընդարձակ եկեղեցւոյն հիմը գրաւ Աշոտ Գ-ի որդին Սմբատ Տիեղերակալ՝ Տրդաս անունով Հայ ճարտարապետին ձեռքովը 989 թուականին: Նորա դրսի երկայինութիւնը 110, եւ լայնութիւնը 72 ոտք է, բոլորովին սրբատաշ մտուխ ու գեղին քարերով շինուած, եւ այնպէս մէկմէկու անցուցած՝ որ միակուր քարի կնմանի: Չորս կողմէն հինգ աստիճան ունի, նոյնպէս սրբատաշ քարէ՝ մէկ ոսնաշափ լայնութեամբ:

Յատակագծին վրայ չորս սիւն կերեւի խաչաձեւ խարիսխներով, գոյնզգոյն քարանց հատորներով ու բազմանկինի կողմերով շինուած, որոց վերայ հաստատուած են եկեղեցւոյն մեծամեծ կամարները, եւ ոսցա վերայ բարձրացած է հրաշակուոյց ասուած գմբէթը, յորմէ կախուած է եղել Սմբատ թագաւորին Հնդկաստանէն բերել տուած բիւրեղեայ ջահը, որ 1046 թուականին՝ Պարսից Աղիալան թագաւորին Անի մտած ժամանակին պարսիկ զինուորի մի ձեռքով, որ անգուշութեամբ ուզել էր գմբէթէն վար առնուլ, գետին ընկաւ ու վշրեցու. ընդ որ եւ

(1) Անի քաղաքին մեկ ժամու չափ ճանապարհի նեռաւորքեամբ անուանի զիւղ մի կայ Հոռոմանի վանեց կամ խոշավանք անունով, եւ նորա հանդիպանայեաց լիռնակներն մէկուն վերան է Պ. Մուրավեօվի ասած Խաղախաց բնակարանը:

արտմեցաւ Ալիսասլան։ Իսկ գմբեթին վերայ եղել է արծաթեայ խաչ մի մարդաչափ, պահապան քաղաքին։ — Այն մեծաձեւ խաչը այնքան յարգի եղած է Անեցւոց մէջ, որ երբ 1126 թուականին Վրացւոց Դեմետր թագաւորը (որոյ իշխանութեան տակն էր այն ժամանակ Անին) ամբողջ տարի մի Ապուլսուարի որդւոյն Փատրուն Բ-ին գէմ պատերազմեցաւ, գեռ կուլը չվերջացած՝ առաջարկեց Փատրուն որ քաղաքը իրեն տան, ու իրեւ հայրենի ժառանգութիւն խաղաղութեամբ պահէ։ Եւ երբ Դեմետր թագաւորը Անին տալու գաշանց վերայ կմտածէր, Հայ իշխանաց խնդրանօքը խօսք առաւ Փատրուն Բ-ին որ նախ՝ քաղաքին մէջը բնակող քրիստոնէից նեղութիւն չտայ, եւ երկրորդ՝ Մայր եկեղեցւոյն գմբեթին մեծ խաչը վար չառնու։ Փատրուն ընդունելով նոցա խնդիրը, թէպէտ եւ ամենեւին վնաս չարաւ քաղաքին կամ քաղաքացւոց, բայց նորա պահանջած անտանելի հարկը, որ օրէ օր գմբովուրդը վերջին աղքատութեան կհայցընէր նոյն իսկ խաղաղութեան ժամանակին, բարովին քամեց նոցանիւթական ոյժը, եւ վերջին տառապանաց մէջ ձգեց ժողովուրդը, ինչպէս որ ցաւելով կպատմէ Սամուել Անեցի ժամանակից մատենագիրը։ «Իսորա» (Փատրունի) իշխանութեան թէպէտեւ խաղաղանայր աշխարհս ի սովորական հինից, «այլ յաղագս նախնի հարկապահանջ յափրւ-«տակութեանց» եկն եհաս ի վերայ մեր աղքատութիւն եւ տառապանք անհնարին։ Որ յառաջադոյն ժամանակօք ունէր զաշխարհս «Հայոց, եւ աստանօր յաւելաւ յաճախաղէս «մի ընդ միոյ մինչեւ յաւուրս յայսոսիկ, «յորում եմքս... եւ պակասեցան յունայնութեան աւուրք մեր...»։

Երեք գուռ ունի եկեղեցին, երկուքը հիւսիսէն ու հարաւէն, երրորդը մէջ տեղէն, որ է արեւմտեան կողմը։ Սոցա մէկուն՝ այսինքն հարաւային գրան վերայ արձանագիր կայ իշխատակ Կատրամիսէ թագուհւոյն⁽⁴⁾ Գագկայ Առաջնոյ՝ աւարտողի շինութեան նորին, եւ Սարգսի Կաթուղիկոսին։ Արձանա-

գրին ձախակողմը կտեսնուի արեւացոյց ժամացոյց մի հայերէն տառերով ժամի բաժանուած։ Արեւմտեան կողմը եւս այս անթուական յիշասակարանս գրուած է։ «Կամօք ու զորմութեամբ բարերարին Աստուծոյ, եւ «Ալուն մագիստրոս մեծարեալ ի մեծափառ թագաւորացն ի գեղ զարդու, եւ ի տիս «մանկութեան իմոյ եկի յարեւելս ի գեղեց «կաշէն բերդս յԱնի, բարձրացուցի բովան «գակ զպարխապ սորին կարկառակոյտ արձանոր հաստահեղոյս ամրութեամբ, եւ ի յիմոց մեծածախ գանձուց ածի ջանիւ ջուր «յորդաբուխ իմէջ ամբոցիս յուրախութիւն «եւ իզովացումն ծարաւեաց . բերի ոսկի մատանեաւ գիր աղատութեան զինքնակալ ծիր «բանածին թագուհւոյն վասն պահսից տանց «քաղաքիս եւ թաստակին զոր տան ամ յամէ «չափ ութից լտերց . այլ եւ ի խնդրոյ իշխանաւորացս խափանեցի եւ զգիւտ երկուց «լտերց զոր տայր Մութային զայս . ամէն»։ Իսկ ներքին երեւոյթը իւր ամէն մասունքներովը, այսինքն գեղեցիկ տասնախորշ խորաններովը, աջակողմեան ու ձախակողմամեան կրկնայարկ մատուներովը, քարաշէն ամբիոնովը, չորս բազմանկիւն սիւներովն ու բազմաքանդակ խաչերովը անխախտ է մինչեւ ցայժմ . միայն թէ գմբէթը քսան տարի կայ որ կործանուել է։ Այսպէս կվկայէ նաեւ Պ. Հանիքովը ասելով թէ «Սնւոյ Մայր «եկեղեցին իւր ընդարձակութեամբն ու «ճարտարապետութեանը զուտ հայկական ու «ճող լինելով՝ շատ տարբերութիւն ունի «ուրիշ շէնքերէն, պատերուն վերայ եւս նը «կարներու տեղ քանդակներ կան փորագր «րուած։ Գմբէթը փլած է . բայց պատերը «այնպէս ամուր են որ մեծ երկրաշրթով «անդամ փլչելու վտանգ չանին»։

Եկեղեցւոյն շրջակայքը ուրիշ շատ փլատակներով լցուած են, եւ արեւելքան կողմէն 500 ոտք հեռաւորութեամբ կերեւի Սբոց Հռիփսիմեանց եկեղեցւոյն աւերակները, որոյ հիմնագիրն է Սարգիս Կաթուղիկոսը, եւ շինուել է Նիւ (992) թուականին։ — Պատմութիւնը կաւանդէ թէ Սարգիս Կաթուղի-


(4) Պ. Հանիքովը իւր ճանապարհորդութեան մէջ զնաւարակութիւնի Վրացի կանուանէ ասելով . „Փանցինք Անոյ նոյակապ Մայր եկեղեցին, որ Գագիկ բազաւորին նորա Վրացի ամուսնոյն հրամանաւը շինուած է”, Զգիտեմք սխալմամբ արդեօք թէ վիտուքամբ զրած է Կատրամիսէ բազաւորին Վրացի մինելք . բայց մեք ուրիշ զրուածքները մէկի բոլոր, բաւականանք միայն Ստեփանոսի Բաղդայ խօսքը մէջ բերել, որ կամ քէ, Կատրամիսէ

„բազունի Գագկայ Առաջնոյ, բարեպաշտունի եղեալ, որ եր դուստր Վասարկայ Միւնեաց իշխանին, շինաց զիմմանակապ եկեղեցին Սմբատայ ամենապայծառ վայելուն, բևամբ, բարձրաբեր կամարօք զմբերապեալ խորան, երկնանման . եւ զարդարեաց իզարդ ծիրանէծաղիկ ոսկին, թիւ նկարազոր անկուածոց, արծարելին ևս ոսկեղին անօրոց, եւ բազմապայծառ լուսառու անօրոց վայելուն, թիւամբ “ ևս այլն . (Փ. 30) :

կոոր իւր հայրապետութեան օրէն եկեղեցեաց պայծառութեան վերայ մեծ հօգ տանելով՝ Հայփախմեանց կուսանաց մասունքներ դուռաւ . եւ նոցա անունովը հօյակապ ու փառաւոր եկեղեցի մի կանգնեց Կաթուղիկէին մօտ, ինչպէս օր կյիշէ Վարդան թէ «Ծինեաց «Սարգիս Կաթուղիկոս» զվկայարան սրբոց

«Հուիփախմեանցն առընթեր Կաթուղիկէին Ա. «Նոյ , եւ փոխեաց անդր զնշխարս նոցա՝ բերեալ մեծաւ հանդիսիւ, եւ կարգեաց զօրն «տօն մեծ» :

Փոքր ինչ հեռուն՝ Մայր եկեղեցւոյն աջակողմը աշտարակի պէս բոլորաձեւ եկեղեցի մի կաեսմուի Ա. Փրկիչ կամ Ամենադիրիչ անու-



ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԵԿԵՂԵՑԻ ԱՆՈՒ.

նով, որ Գրիգոր Մագիստրոսի հօրեղբօր Ապրիլարիակ Մարզպանին շինածն է 1056 թւրականին : Սորա ճարտարապետութիւնը իւր հին ու գեղեցիկ ձեւովը՝ սքանչելի օրինակ մի է մինչեւ մեր օրերը, որ մարդուս աչքը կզմայլի . բոլոր շինուածքը, ինչպէս նաեւ գեղեցկածեւ գմբէթը (որ մինչեւ ցայժմ ամբողջ կեցած է) մեծամեծ ու սրբատաշքարերով շինուած է : Դրսի կողմէն կանգուն մի վերէն տասներկու լայն կամարաձեւ կողմ կբաժանուի, եւ իւրաքանչիւր անկիւնին եղերքը քարէ սիւնակներ կան՝ շինողաց յիշատակին արձանագրութիւններովը : Երկու գուռն ունի արեւմտեան ու հարաւային կող-

մերը . իսկ եկեղեցւոյն մէջ ուժ՝ կիսաբոլոր ձեւացած է . նոյնպէս ամէն մէկ անկիւնին մէջ մէկ սիւներ կան մինչեւ եկեղեցւոյն ձեզունը ձգուած, եւ այն սիւներուն վերայ բարձրագագաթ գմբէթը շինուած է տասներկու պատուհաններով, որոց իւրաքանչիւրին միջոցը զարդարուած է սրբոց գեղանկարկերով : Երկու նեղ ու երկայն պատուհաններ եւս ունի պատերուն լայնութեան մէջ շինուած, այնպէս՝ որ բալորակին ձեւը չէ աւերուած :

Այս եկեղեցին շատ լաւ կատորագրէ Պ. Մարտրավիոլ . և Առանձին բարձրաւանդակի մի և վերայ — կամ — բոլորաձեւ եկեղեցի մի տեղուուն ունի արեւմտեան ու հարաւային կող-

« սայ գեղեցիկ ճարտարապետութեամբ շինուած, որ իւր ամէն մէկ կարգին տասներու կու կամարակապներովը երուսաղեմի մէջ եւ « զած Օմարի մզկիթը միտքս կըերէր. սորա « մէջ գեռ նկարներու մնացորդները կերեւ լին: Խորանին եղած տեղը Քրիստոսի Տեառն « մերոյ պատկերը կտեսնուի՝ չորս կողմը հըս « բեշտակապետներով, միւս խորշերուն մէջ « չորս աւետարանիները եւ սրբոց պատկեր « ներ փորագրուած են, բոլորը հայերէն « արձանագրութիւններով: Այն արձանագրու « թիւններէն մէկը, որ գրան վերայ փորա « գրուած է՝ կցուցանէ թէ այն եկեղեցին Պետ « րոս Կաթողիկոսի հայրապետութեան եւ « Դագկայ թոռան Սմբատայ թագաւորու « թեան ժամանակները շինուած է»: Թէպէտեւ Պ. Մուրավեօվի կարծիքը ճշմարիս է, բայց աւելորդ չեմք համարիր հին յիշատակարանէ առնուլ այն արձանագրութեան ճիշդ բովանդակութիւնը եւ դնել այս տեղ, որ է այս.

« Յամս Սստուածապատիւ եւ հոգեւոր « Տեառն Պետրոսի Հայոց Կաթողիկոսի, եւ « թագաւորութեան Սմբատայ որդւոյ Գագ « կայ Շահանշահի ի Նշե թուականիս (1056) « ես Սալլարիպ մարզպան որդի Գրիգորայ « իշխանի եւ թոռն Սպուղամրի եւ եղբայր « Վահրամայ եւ Վասակայ շինեցի լոսուրը « Փրկչիս ի մայրաքաղաքիս յԱնի, շատ ջանիւ եւ մեծածախ գանձիւ, եւ զնեցի ի հաւալ ընչից իմոց կուզպականի Գ, եւ ձի « թահանք եւ այգի եւ հողեար, եւ ետու « սուրբ Փրկչիս, եւ զարդարեցի ոսկւով եւ « արծաթով եւ ակամբք պատուականօք, եւ « ետու աւետարան եւ տօնական, եւ նորոգեցի « հին եւ նոր կտակարանօք»: — Սուրբ Փրկչիս եաեւէն, ըստ վկայութեան վերոյիշեալ ճանապարհորդի՝ ահագին բարձրութեամբ պարիսպներ կան կարմիր քարերով շինուած « որոց ինչ եղածը յայտնի չէ մեղի:

Այս Փրկիչ եկեղեցւոյն ձեւովը շինուած, Միջնաբերդէն մօտիկ՝ քաղաքին արեւմտեան կողմին վերայ ութանկիւնի փոքրագոյն եկեղեցի մի եւս կայ՝ յատակը 28 քառակուսի ոստիա չափ մեծութեամբ, եւ գմբեթին վերայ 14 պատուհաններ ունի, ներսէն պարզ, եւ դըրսէն զարդարուն կերպով շինուած: Թերեւս այս եկեղեցւոյն համար լինի Պ. Մուրավեօվին ասածը թէ « Բագրատառնեաց պալատէն իջայ « դէպի փոքրիկ եկեղեցի մի, որոյ պատու « հանները բաղմարուեստ քանդակներով շըր-


« ջանակներ ունէին, իսկ սիւները կարմիր « ու սեւ քարերով շինուած էին»:

Այն եկեղեցիէն փոքր ինչ վեր, այսինքն քաղաքին հարաւային-արեւմտեան ծայրը՝ Ծաղկոցաձորին ու Ախուրեան գետին մէջ տեղը կտեսնուի Միջնարերդի՝ բարձր քարափի վերայ մեծ ու փոքր աշտարակներով շինուած, ուր Բագրատունի թագաւորաց փառաւոր պալատին կիսակործան սրահները կդտնուին: Պարիսպները շատ հաստ են, գիրքը գեղեցիկ ու ահաւորահայեաց, եւ շրջապատը 150 քայլէն աւելի: Հիւսիսային ու արեւմտեան պատերը բարձրացած են ձորի յատակէն՝ քարաժայուի մի վերայէն, եւ առաջնոյն՝ այսինքն հիւսիսային պարսպին վերայ զինուորանման մարդու անգլուխ պատկեր մի կայ քանդակուած, որոյ ձեռքին մէջ, ինչպէս որ կաւանդէն, քաղաքին ձեւը բռնածէ, իրը թէ Անւոյ անիշխանութեան ժամանակին՝ իւր իշխանաց անհոգութիւնը ցուցընելու համար շինուած: — Ոմանք կասեն թէ այս պատկերին հեղինակը Վեստ Սարգիսին եղած է. վասն զի Գագիկ վերջին թագաւորին կոստանդնուպօլսոյ մէջ գաւաճանութեամբ բանտարկուելէն յետոյ, Վեստ Սարգիս կամենալով թագաւորին տեղին անցնիլ, ուրիշ բոլոր հնարներէն վերջը այն պատկերին փոքրբելը մտածել է, որ ժողովրդոց հասկացընէ թէ Անւոյ զինուորները անգլուխ՝ այսինքն առանց թագաւորի մնացել են, ու ինքը պատրաստ է ժողովուրդը կառավարելու, միայն թէ ընդհանուր կամեցողութեան կոպաոէ: — Զարմանալին այս է որ Անի գընացող ճանապարհորդաց շատերը՝ այս անգլուխ զինուորին վերայ յիշատակութիւն չեն արած, եւ միայն Պ. Աքբոթ՝ որ 1857-ին Անի գնաց, իւր « Յիշատակը ուղեւորութեան ի Հայս » վերնագրով յօդուածին մէջ, որ արպուած է 1842 ին Փարիզու Աշխարհագրական Բնկերութեան Օբագրին ԺԲ մասին մէջ, « Զեռքը գնատածեւ բան մի բռնած մարդոյ պատկեր մի տեսայ » կասէ, եւ այս անորոշակեալութեամբ խօսքը կվերջացնէ:

Պալատին գուռը արեւելեան կողմէն է՝ արաբացի ոճով՝ սեւ ու դեղին քարերէ շինուած. սորա վերայ եւս մեծ պատուհան մի կայ բաղմարուեստ քանդակներով ու վայելուչ խաչարձաններով, ինչպէս նաեւ շատ տեղ քաղաքին մէջ: Իսկ պալատին վարը մեծագործ ներքնատուն մի կայ, այնքան մեծ՝ որ շատերը կարծիք կանեն թէ բոլանդակ


քաղաքին ներքնափորն է : Պ. Մուրավեսով զարմանալով այն Միջնաբերդին գիրքին վերայ, այսպէս կատ . « Երբ Անւոյ մղկթէն դէպի Միջնաբերդը գիմեցի, եւ տեսայ որ մէկ կողմէն միայն կարելի էր այն տեղը երթալ, որ այն եւս երկու կողմէն աշտարակներու պահանուած էր, ապշած մնացի

« նորա անմատչելի գրիցը վերայ, բայց աւելի եւս զարմացայ, երբ տեսայ որ Արփա « չայի պէս երկու կողմէն ապառաժներով պատած գետ մի եւս Անւոյ պարիսպներուն տակէն կանցնի : — Այն գետն է Աղազան, որ սարսափելի արագութեամբ վազելով՝ կուգայ Արփաչային հետ կխառնուի Միջնաբեր-



ԽԱՌԱՐ ԱՆ Ք Անոյ .

« դին մօտ, որ սեպացեալ ժայռերէ պատած լինելով՝ անմատչելի է : Այս տեղ քանի մի խոռք ասելէն յետոյ կաւելցընէ նոյն ճանապարհորդը՝ թէ « Այն լեռնակը՝ որոյ վերայ Միջնաբերդն ու Բագրատունեաց եւ « Անւոյ Էմիրներուն պալատները շինուած են « եղել, փլատակներով ծածկուած են, այն « պէս որ այժմ երեք կամարակապ միայն մը նացել է, մէջտեղինը երկու կարգ է իրարու վերայ շինուած, իսկ զարդերը Փատկուն Բ-ին մղկթին զարդերուն պէս են, գուցէ երկուքն եւս նոյն ճարտարապետի « գործ » :



ԽԱՌԱՐ ԱՆ Ք Անոյ .

Այն տիսրատեսիլ կամարակապներուն գտաթէն՝ Անին բոլոր շինուածքներովն ու գաշտերովը աչքիդ առաջեւը կպատկերանայ, մանաւանդ բարձրացէն Մայր եկեղեցոյն ձախակողմեան երեւոյթը, որ համգիպահայեաց է պալատին : « Այն տեղէն շատ « նայած ժամանակիդ — կասէ ճանապարհորդ « դին մէկը — ուղես չուղես սարսուռ մի կընկնի մարմնոյդ վերայ, երբ աչքերդ « գարձընես այն նույնասուեր կրծին վերայ, « ուստի Արփաչայը Ալազանին ջրերը կլանելն « յետոյ յաղթական կերպով կվազէ կերթայ» :

(Աւարտն յառաջիկայս.)